



Ա Յ Ի Շ Ո Ւ

ՏԱՄԱՐՈՐԴ ՏԱՐԻ
Թիկ 9.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՄԵՎԱՄՆԵՐ 30
1875.

Ա.Զ.Գ.Ա.Ց.Ի.Ն., ԲՈ.Ն.Ս.ՍԻ.Բ.Ո.Կ.Ա.Ն ԵՒ Գ.Բ.Գ.Ի.Տ.Ս.Կ.Ա.Ն

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ի Ց

Դ Ա Ա Խ .

Ա Ն Տ Ա Ր Բ Ե Բ Ա Խ Ի Թ Ի Կ Ա Ն Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն (*)

Ի՞նչ ասելու է այն անտարբերներուն, որք պատճառ կը բերեն իբր թէ Ճշմարտութիւնն եւ ոչ մի աշխարհ հային կամ ժամանակաւոր օգուտունի. — Ոչ ինչ: Վասն զի ացնապիսի ըստ կը լրան վերաց հիմնուած անտարբերութիւնն շատ և շատ մօտ է ափշութեան և անասնութեան: Եթէ ձրւ մորտութիւնն, երլլիս վերաց տագ-

նապի եւ վտանգի առիթ խակ լինէք այն մարդկանց համար, որք զայն կ'արնեն. Եթէ սուտ խակ լինէք Սուրբ Գրոց տաճն թէ՝ բարեպաշտութիւնն իստամունքներ ունի թէ՝ ներկոյ և թէ՝ տպագոյ կենաց համար, այնու ամենայնիւ ակներեւ յայսնի է, որ մորմինն ոչ ինչ է հոգւոյ համեմատութեամբ, ժամանակն՝ յաւիտենականութեան. Վասն զի մեր ձըշ մարիս կետնքն Աստուծոյ մէջ ծած-

(*) Հարուանակութիւն և վերջութիւն

կուած է . վասն զի Աստուած է մի .
այն մեր սիրազն , մեր վախճանն և
մեր էական նպատակի լրումն և կա-
տարածն : Եւ հետեւաբար ով որ
կը վճռէ ապրիլ առանց Աստուածոյ և
առանց յօւսոյ , այսպիսի աշխարհի մէջ ,
վր վաղն պիտի իսպառ թողու և ել-
նէ , այնպիսին ինքնին արտաքս կ'ելո-
նէ ոչ մի այն մարդկային բանականու-
թեան , այլ նա եւ մարդկային բնու-
թեան ամեն պայմաններէն : Այսպիսի
անտարբերներուն որչափ որ ձշմար-
տութիւն քարտզէնք , պիտի մերժեն ,
ուստի եւ այս ծայրայեղ յիմարու-
թեան գատառատանն Աստուածոյ կը թո-
ջունք :

Խօսինք արդեօք այն անտարբեր-
ներուն վերայ , որբ իրենց անտարբե-
րութիւնն իմաստութիւն համարած
են , պատճառելով թէ՝ մարդն կարող
չէ ձշմարտութիւնն գտնել : Ի՞նչ խօ-
սինք , եղթարք , այսպիսեաց վերայ , ո-
րոց թեթեւամսութիւնն կշտամբա-
նաց արժանի է , ինչպէս եւ առաջնոց
անամնական ափշութիւնն : Ի՞նչ կ'ու-
զն ասել , ձշմարտութիւնն անմատ-
չելի և անդամնելի քարոզելով , եթէ
ոչ կարծել , թէ Աստուած , որ առա-
տօրէն հոգացած է մեր մարմնաւոր
ովհանուքն , ամենեւին իննամք չընի մեր
բարոյական պիտոյից համար : Փոխա-
նակ այսպիսի թշնամանքներ տեղալու
Աստուածոյ գէմ , աւելի լաւ չը լինիր
ուղղակի ասել , որ մարդն չը ճանաչըր
ձշմարտութիւնն . վասն զի չուղեր ճա-
նաչէլ , ոչ թէ ձշմարտութիւնն է , որ
անմատոց է , այլ մարդոց կոմքն է , որ
չուղեր մօռէնալ : Միթէ չէն աեսներ
եւ չեն գիտեր , որ հասատաւմառու-
թեամբ ձշմարտութիւնն որոնողն , ձըշ-
մարտութիւնն որմնելով մեռնողն , ա-
ւելի մօռ է ձշմարտութեան , աւելի
ձշմարտութեան մէջ է , և աւելի սի-

բելի է յաշս Աստուածոյ , քան այն մար-
դըն , որ ամենեւին չ'որոներ ձշմար-
տութիւնն : Ի՞նչպէս չեն աեսներ , որ
եթէ մեր բուն վախճանն է ձշմարտու-
թիւնն մառանգել ուրեմննա , որ ան-
խոնիջ ձշմարտութիւն կ'որսնէ , իբէն
համար սահմանուած նպատակին կը
ծառայէ երկրիս վերայ :

Նոքա կ'ասէն , որ յուսահատուած
են . բայց որչափ աշխատեցան արդեօք ,
որչափ ճամանակ գործ զրին ձշմար-
տութիւնն որոնելու համար : Ի՞նչ ա-
ճապարանք . ի՞նչ շուտափոյթ յուսա-
հատութիւն . ի՞նչ վաղվազիստ վճիռ :
Նոքա կ'ասէն թէ . « Աշխարհս համա-
ծայն չէ ձշմարտութեան հետ . ու-
րեմն չը կոյ ձշմարտութիւն : Աստորիկ
հաւատաղն՝ սաստիկ հակասական հա-
մոզումներ ունի իրեն մէջ , ուրեմն ան-
կարելի է վատահիլ և ոչ մի համոզմանու-

Ոչ ապաքէն , եթէ ականիջ զնենք ,
պիտի ասեն նոքա՝ թէ աշխարհի մէջ
շատ բաներ կան , որբ առաջին անգամ
ուսոյգ կ'երեւին , բայց այնպէս չեն :
Ոչ ապաքէն մեծամուծ ձշմարտութիւնն
ներն միշտ ընդ գիմախօսներ ունեցած
են կ'սկզբան : Ոչ ապաքէն , բարձրա-
գոյն կետէն նայելով , ձշմարտութեան
միակ օրէնքն է ճանապարհ բանալ ի-
րեն համար հազարաւոր խոզներունե-
րու մէջէն : Անտարբերներն կ'ընդու-
նին , որ այս այսպէս է և պատիւ կը-
համարին սոյն կորեւորութիւնն ըն-
դունիլ . բայց ի՞նչպէս , մի միայն ար-
տաքին գիտութեան և գիտերու հա-
մար : Նոքա կը պարձին թէ որչափ
սուղնատած են իրենց համոզումներն ,
քանի աշխատանք , քանի ջանք : Նոցա
համար ամեն կերպով սնտարբ՛ բու-
թիւնն անարդ է , բայց ոչ կ'օդի նը-
կատմամբ , Նոքա կը ծաղքէին անշո չա-
եթէ մէկն ելնէր և ջանար յետ գար-
ձնել այն հաւագոտութիւններէն , այն

որոնտամերէն, որք իրենց բազգին կամ ունայնասիրութեան կը վերաբերին : Կաև իրատ վերացուկան և միջին գիտութեանց նկատմամբ նորա դարձեալ կը յուսան լցո ստանալ, շատ անգամ կը պարծին իսկ՝ թէ ստացած են, մեծաւ պնդութեամբ կը պաշտպաննեն իրենց հաւանական գիւտերն, և հաւաքարանութեան սուսերով կը մաքառին իրենց հակառակորդաց հետ Բայց երբ կրօնքն կը ներկայանայ նոցա պարզ և համեստ պատմութեան կերպարանաւ, երբ սոյն Կրօնի պատմամիթիւնն, ուսումն ու պատուերներն պարունակուած կը տեսնուի մի փաքրիկ զըքի մէջ (Աւետարանի), որոյ մեծութեամբ ուրիշ մի գիրք անցագ հետաքրքրութեամբ կը կարդանիք մի օրուան մէջ . երբ սոյն Գիրքն (Աւետարանն), որ բաց է ամենուն առջեւ, լու կարդացուելու եւ հասկայսուելու համար ուրիշ բան չը պահանջէր, բայց միայն արթուն խիզճ, առողջ բանականութիւն, ուղիղ սիրո և ամփոփ միտք . երբ Կրօնն որ և իցէ գիտութենէ աւելի կարձատեւ պարագմամբ եւ անկնճիռ ուսմամբ կը տայ մեզ խաղաղութիւն հոգւոյ, որութիւն կը նաց և յոյս ՚ի մահուան . երբ սյօսիս կը ներկայանայ Գրիտունէական Կրօնն, ընդհակառակն անտարբերներն կը գանգատեն, որ ամեն ջանք ունայնէ, ամեն յարատեւութիւն անկարելի . կը գանգատեն և կ'ափսոսան իրենց թանկագին վայրկեաններն ՚ի զուր գործադրելու համար, և աւանդ, այն մարդն, որ մի ծաղիկ քննելու համար, մի ճանձի թռիչ զննելու համար, մի պատկերի յատկագծեր դիտելու համար երկար օրեր և գիշերներ կը զոհէ, այն մարդն սոսկալով յետ կը բաշուի Կրօնի ուսմունքէն, իրեւ մի անմոտչելի գժուարութենէ :

Երբ կը աեսնեմբ թէ մորդիկ որ-

չափ սակաւ ժամանակ կը զոհեն եւ գոյզն ուշաղրութիւն կը դարձնեն Կլրօնական ուսմանց և Ճշմարտութեանց համար կը սոսկամ . ոչ մի բանի վերայ այնպէս թեթեւակի չը նայուիր, ինչպէս Կրօնի վերայ : Բայց մեր կշտամ բանքն այս թեթեւութեան համար չէ և անտարբերներու անտարբերութեան բուն արմատն ևս այս թեթեւութեան մէջ չէ : Կայ մի աւելի հաստատ հիմն նոցա անտարբերութեան թէպէտ անտարբերներն բացարձակ չեն ասեր, բայց պէտք է որ մի աւելի մեծ պատճու ունենան Աւետարանէն հեռի մընալու մասին : Արդեօք չըդիմե՞ն իրենք այս պատճառն, որ չեն յայտներ . ոչ, գիտեն և այն պատճառաւ չեն յայտներ : Արդեօք սիսալ դատած են, որ չեն յայտներ, որ կասկած ունին թէ ձընմարիտ է : Անշուշտ բան մի նշմարած են, յորմէ կը խուսեն և յետս կը մղուին : Մի գուցէ, այն արեգակն, որ նոցա աչաց առ ջեւէն անցեր է, խուսելու ժամանակ, նոցա գոյութեան կամ կենաց վերայ լցո մի ճառագայթած է, յորմէ կը սոսկան նորա : Բայց ոչ ապաքէն, եղբարք, Աւետարանն է լուր և բարբառ աւետեաց, Աւետարանն է պատգամ գթութեան և թօղութեան, Աւետարանն է յայտարարութիւն անհուն սիրոյ, որ կամի, ամեն մարդոյ համար, անցեալն ներել, ներկայն մընխթարել, ապագոյն ապագոյն ապագոյն ապահովել : Կարող են վարանիլ հաւատալու մի այսպիսի առաւելազանց և անհուն բարութեան վերայ . բայց այնու ամենայնիւ, կը տեսնենք, որ Աւետարանն զրաւելու համար պատրաստուած է և ոչ վախցնելու կամ տարամերժելու : Արդ՝ այս սէրն, այս ներսղութիւնն ու թօղութիւնն է, որ կը զարհու բեցնելու անտարբերներն :

Այս օրէն 'ի վեր, որ Աւետարանն ձրի փրկութիւն կը քարոզէ, այս քառակի այս ձրի փրկութեան պարգեւն իւրաքանչիւր մարդոյ կենաց մէջ տագնապ կը պատճառէ, և տարբեր բնաւորութեանց համեմատ տարբեր առարկութիւններ կ'անէ: Եթէ այն ժաման կը հնչի մեր ականջին ձրի փըրկութեան աւետիքն կամ Շնորհէ բարբառն, երբ կատարուած ենք մեր խղճմտանիքն, յուսով կ'ընդունուի մեր հոգւոյ մէջ նոյն բարբառն, որ կը քաջալիք զմեղ և կը միփթարէ: Եթէ այն ժաման կը հնչի, երբ անվրդով նստած ենք և մեծ վատահաւթիւն ու նինք մեր անձնական արդարութեան վերայ, Շնորհն իսկոյն կը բառնայ նոյն վատահաւթիւն, նիքն նորա տեղն գըրբաւելու համար: Փօխանակ ծօխացընելց՝ կը կողոպտէ զմեղ: փօխանակ բարձրացնելց՝ կը խոնարհեյնէ և կը սկսի երեկուան արդարէն վազուեան մեջուոր առնել: Նա, որ զնիքն արդար կը կարծէր, երբ Շնորհն կը ցալանայ՝ կը զգայ, որ մեղաւոր է: Երբ Շնորհն կը ճառագայթի մեր մէջ, կը բառնայ մեր կարծեցիալ ազատութիւնն, որ գերաւթիւնէ վատ էր, կը յեղաշրջէ մեր ընթացքն եւ կը կատէ Աստուծոյ հետ այնպիսի եղանակաւ, որ այլ եւս մեզ չենք պատկանիր: Շնորհն մի սուրբ բռնութեամբ կ'ընկըիէ զմեղ դէպ 'ի իւր օրէնքն, գթութեան և թողութեան ճանապարհու: Շնորհն աշխարհէն կը իսէ զմեղ Աստուծոյ հետ կապելու համար: Միտուրանիւ, Շնորհն իսխատ սոսկալի հորուած կը տայ մեր հապարտութեանն ու նիքնասիրութեանն: Հոգին այսպէս կը դատէ առաջնութեանցն նայուածքն մի առաջ այս աշխարհէն չեն հասկացուց, որ իմ թագաւորութիւնն մի այս աշխարհէն պիտի լինի: Ճշմարտութիւնն, ուր որ կ'երեւի, միշտ կը ձգտի գաղափարէն փախիլ 'ի գործ: Պէտք է որ գաղափարներն կերպարանափոխէ և պէտք է որ գործքերուն վերայ իւր կերպարանքն ու պատկերն դրացմէ: Այս ժամանակ անտարբերն իրական գործերով պաշտօւած տեսնելով զնիքն կը շարժի, կը զրգուի իւր անտարբերութեան մէջ: Ի զուր էր, որ կամէր չեղոք լինիլ, ճշմարտութիւնն,

պարագայիւ, զոր Աստուծոծ կը անօրինէ գթութեամբ: Կատ ճշմարփա է, որ մարդկանց մեծ մասին համար, Աւետարանն (Աւետեաց լու ըն) սոսկման տպաւորութիւն կ'անէ: Սոյն սակումն, որ անորոշ է և հազիւ նշմարելի, այն ժամանակ միայն բացորոշ կը ճանաչուի, երբ մի աւելի ճիշդ հայացք կը գայլուսութիւնն աւետելնոյն տպաւորութիւնն: Կան շատերն, որք առաջն նայուածքավ կը սկսին ատել: Կան այլք, որք տպաւուրութեան հարեւանցի տեաւթենէն խրաչելով՝ իսկոյն յետ կը գառնան, կը խուսեն երկրորդ աեսութենէ, միւսան գամ ամենեւեին չեն մտածեր, և այնուհետեւ աւելի ևս կը խորասուզին աշխարհային վայելութեանց մէջ, անդորր բոլորավին, թէպէտ և յղոցած ապագայ թախին աւետեան սերմով, կը դասին նիքնին ՚ի դասս անտարբերաց: Այսպէս է ահա անտարբերներութեաւական նկարագիրն, նոքա չեն աւտեր Կրօնն, բայց աաելութեան սահմանին այնչափ մօտ են, որ բաժանաւրար միջոցն հազիւ թէ կը նշմարուի: Իւրաքանչիւր կրօնական անտարբեր թշնամութենց գրոշ մի կերպարա մի ունի, և գիալող առթի կը սպասէ, որ ծալքը բանայ և պարզէ: Ճշմարտութիւնն, որ ասաց: « Այժմ իմ թագաւորութիւնն այս աշխարհէն չեն հասկացուց, որ իւր թագաւորութիւնն մի օր այս աշխարհէն պիտի լինի: Ճշմարտութիւնն, ուր որ կ'երեւի, միշտ կը ձգտի գաղափարէն փախիլ 'ի գործ: Պէտք է որ գաղափարներն կերպարանափոխէ և պէտք է որ գործքերուն վերայ իւր կերպարանքն ու պատկերն դրացմէ: Այս ժամանակ անտարբերն իրական գործերով պաշտօւած տեսնելով զնիքն կը շարժի, կը զրգուի իւր անտարբերութեան մէջ: Ի զուր էր, որ կամէր չեղոք լինիլ, ճշմարտութիւնն,

որ չեղաքութիւն ըլ սիրէր, յասաբարէդ կը կոչէ զանտարբերն և կը ստիպէ ՚ի պատերազմ անլնդ հատ թշնամութե՛, աննիրհ ատելութեան: Գոգցես կ'առէ ճշմարտութիւնն: « Ա՛վ անտարբեր ներ, եղէք, ինչ որ կամիք, կացէք ինչ պէս կամիք, բայց իմացէք, որ աշխարհն պիտի փափախիմ ձեր շուրջն: Ա.յն որրաբերն, որ ձեզ կը պատկանէին առհասարակ, յետո կը պահանջիմ: Ա.յն կարգագրութիւններն, ոյն հաստատութիւններն, որք պիտի շփոթեն ըդձեզ, ինձ պէտք են: Ա.յն վերանորոգութիւնն, որ ձեզ համար տագնապէ և նեղրտութիւնն, ինձ համար խիստ կարեւոր է և երբէք ձեռքէս պիտի ըլ թողարմ: Ա.յն աղաղակն, որ ձեր անդորրութիւնն կը վրդալէ, խիստ պիտանի է իմ նպատակին: Գուք չէք կամիք փափախիլ. թողլ այդպէս լինի. բայց ահա ամենայն ինչ կը փոփոխի ձեր շուրջն: Գուք ըլցապատած էք այնպիսի իրողութեամբք, որք երբէք պիտի ըլ համաձայնին, ըլ դաշնաւորին ձեզ հետ, մինչեւ որ գուք ինքնին ըլ համաձայնիք և դաշնաւորիք նոցա հետո—Պէտք է, եղը բարք, պէտք է մի անդամ որոշել, երբ ճշմարտութիւնն տեսակոնէն գործնական կը դառնայ, նորա հետ կապուած դաշն, ինքնին կը լուծուի և կեղծանի: Գաղտփարին կամ տեսականին համար էր, որ անտարբեր էին, գործնականին համար անտարբերութենէն աւելի պիտի լինին:

Ճշմարտութիւնն ձեզ դարան լուրած չէ, բայց դարան մի կայ, յարմէ պիտի ըլ կարենաք խուսափիլ: Պիղաստոփ օրինակին ցաց կը տայ ձեզ թէ ինչ է այն դարանն, այն որովայթն: Երբ կ'իմանայ Պիղաստոս, որ Յիսուս Քիստոս աշխարհ եկուծ է միացն ճըշմարտութեանն վիայելու համար, կելնէ գեղի Նրէաներն և կասէ: « Ես և

ոչ մի ինչ պատճառս գտանեմ ՚ի նմառն Եւ արդարեւ ինչ պատճառ, ինչ յանցանք կարող էր գանել նորա մէջ: Ի՞նչ վնաս կամ ինչ չարիք կարող է հասուցանել աշխարհին մի երազագէտ Յիսուս երազագէտ կամ ցնորախօս կ'երեւէր Պիղաստոփ աչքին: Պիղաստոսներն կամ անտարբերներն այնպէս կը կարծեցնեն, որ ամենն ին իրենց անձնուական շահն չեն մտածեր, և սորա համար շուտով իրենց ձեռքերն կը լուանն և յետ կը քաշուին: Բայց այնպէս չէ բնաւ, սոքա մի ճարպիկ դաստիարք են, որոնք դիպոլ ժամէն իրենց օգուտոն քաղէլ խիստ լաւ գիտեն: Դարձուցէք աւետարանական պատմութեան թերթն և կարգացէք յաջորդ գլուխն: « Յայնժամ ան Պիղաստոս զՅիսուս, և գան եհարո: Եւ քանի մի տող յետոյ: « Ասէ ցնոսա Պիղաստոս, Ասէք զգա ՚ի ձեզ, և ձեզէն հանէք ՚ի Խաչ, զի ես ՚ի դմա վնաս ինչ ոչ գտանեմու: Կը սխալիս, Պիղաստոս, սուտ կը խօսիս, դու որ և իցէ յանցանք գտար սոյն մարդոց մէջ եւ այս է յանցանքն, որ զինքն վկայ կանուանէ ճշմարտութեան, այն ճշմարտութեան, որ քեզ համար ովնչէ: Բարյականուութիւնն, իրաւունքն, հաւսարակաց շահն, աննշն բաներ չեն: և եթէ Յիսուս սոցա համար վկայէր այն իմաստով, ինչպէս դու կը հասկանաս, թերեւս պաշտպանէիր: Բայց այժմ ինչ հարկ կայ անձդ վտանգի մասնել, և այն մարդն պաշտպանել, որ ճշմարտութեանն կը վկայէ, ճշմարտութեանն, որ ոչինչ է քեզ համար: Եթէ սոյն երազագէտն սպանուի, դու պիտի վշտանաս, բայց և այնպէս ինչ հարկ կայ վտանգի ենթարկուիլ երազախօսութիւն կամ ցնորք պաշտպանելու համար: Գու ինչ մեղաւոր ես, Յիսուս ինքն ինդրեց և ինքն դտաւ

իւր պատիմն, դու հեռացիր, շուտով
հեռացիր, որ նորա վիճակին ըլ հան-
գիպիս :

Թէեւ անկողմնասէր կը ձեւանան
անտարբերներն, եղաքար, թէէ յար-
գել կը կարծեն այլոց անկեղծ համո-
զումներն, բայց վարագուրուած վա-
տակամութի մի կայ, որ պատրաստ է
խիցյն հեղանիլ այն մարդուն վերայ,
որ կը դայ նոր գաղափար քարողել,
աշխարհի անդորրութիւնն վրդովել և
կամ աշխարհի շարժումներուն ուրիշ
ընթացք մի տալ: Ով որ սակաւ արժէք
կը տայ ձշմարտութութեան, սակաւ
արժէք կը տայ նաեւ զայն որոնողնե-
րուն: Եւ ձշմարտութիւնն ըլ հասկաւ
նալէն մինչեւ զայն սրասաւելն և ե-
պէրելն մի քայլ միայն անջրպետ կայ:
Եթէ նիւթական դայն շահ նշմարեն
անտարբերներն, կը տեսնես խիցյն որ
ամեն վտանգ յանձն կ'առնուն կրօնա-
կան գաղափարի ներկայացուցիչներու
համար: Համակրութեան եւ սիրոյ
պակասութեան դիմագրող սկզբունք
ըլ կայ: տեսականապէս կարծեաց ազո-
տութեան ամենէն նպաստաւոր ան-
տարբերն խիցյն կըսկսի պաշտպանել
այն մարդիկն, որը նորա կարծիքով,
ամեն բան լու պիտի գործէին թէ
իրենց և թէ բոլոր աշխարհի համար,
եթէ հանգիստ մնային: Թող շարու-
նակեն նոքա իրենց հանապարհն: Թող
գորաւոր լինին նոքա, և ահա կը պաշտ-
պանուին: Յաղթողին օգնութեան դի-
մելն համաշխարհական իմաստութիւն
է: Աւելի զարմանալին այն է, որ երբ
հալածեալ կարծիքն կը յաղթանակէ և
ազգային պաշտաման հիմն կը դառ-
նայ, անտարբերն խիցյն այն կողմն
կ'անցնի, առ երեսս հաղորդակից լի-
նելով հաւատոց բոլոր արտաքին արա-
րողութեանց, որոց իներբուստ ըլ հա-
ւատոր: Որովհետեւ իւր բոլոր կրօն-

քըն է սէր հանդստութեան, ուստի
կեղծաւորութիւնն եւս իւր պաշտած
գրութիւնն է: Պաշտպանել իւր իւ-
րաւունքն բանի մի չհաւատալով, կը
նշանակէ արդէն բանի մի հաւատալ:
Այսու կը յարգուի արդեօք ձշմար-
տութիւնն: Եւ անտարբերն կ'ասէ,
և Զի՞նչ է ձշմարտութիւնն, կեղծաւ-
որելով որպէս թէ կամի ձանակէլ ձըշ-
մարտութիւնն: Ուրեմն կեղծաւորու-
թիւնն է լրումն անտարբերութեան,
թէեւ ուղղակի կեղծաւորութիւն չեն
անուաներ, այլ ուրիշ զարդարուն ա-
նուն կը տան, կամ զշշող-թիւն կան-
ուանեն, կամ յարմարուն, կամ զհողու-
թիւնյօդուտ խաղաղութեան: վիզիսու-
փաներէն մին ասած է, մարդիկ մեր
մաածութեամբ միայն զբաղած կ'երե-
ւին, բայց հասարակութեան հետ կապ-
ուած են: Անտարբերքն են եւս արարո-
ղութեանց ժամանակ կրօնասէր կը ձե-
ւանան, բայց սրասվ ուրիշ բանի հետ
կապուած են:

Կը տեսնէք ահա, թէ Բնէ տա-
րեբքներէ բաղկացած է անտարբե-
րութիւնն, մի կողմէն անդգայութիւն,
վայրագութիւն, միւս կողմէն թէթե-
ւամտութիւն, անդաբեմտութիւնն,
անձնասիրութիւն և կեղծաւորութիւն
Զարմանալոք արդեօք, ոչ երբէք. վասն
զի գիտենք արդէն, որ անտարբերու-
թիւնն է ուրացութիւն ամենայն բա-
րյական սկզբան :

Ճշմարտութիւնն եւ առաքինու-
թիւնն, զըր կուզեն բաժմանել, սկրզ-
բունքով մի և նոյն բանն են: Առաքի-
նութիւնն, որ ոչ այլ ինչ է, ելու ոչ
Առարջի հետ ունեցած մեր ճշմարիտ
յարաբերութեանց իրագործութիւնն,
առաքինութիւնն ինքնին կենթաղրէ
արդէն դիմութիւն սոյն յարաբերու-
թեանց: Անշուշտ գիտէ նա, որ կը
գործէ: Մարդն իւր գոյաւթեան վախ-

Համենին կամ վերջին նպատակին հասնելու համար՝ պէտք է որ ճանաչէ նցյն վախճան ու նպատակին, և այս պատճառաւ պէտք է ուրիմն, որ ճանաչէ զԱստուածած : Եթէ խղճնք այն կենդանի կապն, որով առաքինութիւնն միացած է Ճշմարտութեան հետ և նուվաւ կ'ոռոգուի, կ'ուսւճանայ և կը սը նանի, այնուհետեւ առաքինութիւնն կը մնայ լոկ բարսյական բնազդումն, դիւրին առ ՚ի եղծանիլ, կը մնայ լոկ տնիերպարան աւանդութիւնն, որ լուծուելով և խառնուելով առականեալ սրափի խորհրդոց հետ՝ կ'անհամի, կ'այլագունի, եւ կոչնանայ : Բաց յայսմանէ, անտարբերութիւննինքնին իսկ, առանց որ և իցէ բազազրութեան, արդէն յայսնի նշան է ապականութեան և վատթարութեան հոգւոյ : Կ արծիք ըսկոյ, որ քանի մի անկումներէ և երկար առականութիւնն զինի միայն մարդկային հոգին անտարբերութեան վիճակին կը հասնի, յորում ոչ միայն ըստիրեր զԱստուած, ոչ միայն չերկնչիր Աստուածմէ, այլ և ոչ կը մտածէ այն մասին : Անտարբերութիւնն հոգւոյ մէջ հիւանդութիւն չէ, այլ կենդանի մահ : Մի ժողովուրդ՝ եթէ անտարբեր է, անտարբերութիւնն նորա ազդային մահն է :

Սոյն հորիզոնին վերայ, մի ամբողջ ժողովուրդեան կենաց մէջ, նկատելու և զննելու է անտարբերութիւնն, որպէս զի լու հասկացուի թէ ի՞նչ է անտարբերութիւնն : Կան սկզբանքներ, որք իրենց բովանդակի բնութիւնն յայտնելու և բովոր ազդեցութիւնն տարածելու համար ժամանակի կը կարօպին : Բ ացսատկան կամ ուրացական սրբառներն մանաւանդ կորոտութիւնն ունի միացեալ անհամաներու բազմութեան մէջ ըննուելու : Մի անտարբեր մորդն կամ անհաման այնքան գայթակե-

զեցուցիչ երեւցիթ չունի դիասովի համար : Բայց ինչքան սոսկապի է, երբ մի ամբողջ ժողովուրդ անարբեր է . ի՞նչքան ահաելի է այն ընկերութիւնն, յորմէ հեռացած է Աստուած : Եթէ կրօնական զգացմունք չը կոյ, ուրիշ ի՞նչ աւելի զօրաւոր զգացմունք կոյ, որ կարուզանայ սոյն ժողովուրդէն, սոյն ընկերութենէն մի իրական և կենդանի միութիւն կազմել :

Բնազդումն, սիրոյ բնական յօժարութիւնքն կարող են թերեւս շատ թուլութեանց առաջն առնուլ և անհամական յարաբերութիւններն պահպանել : Սակայն մի ժողովուրդեան կամ ազգի ազգայնութեան գոյութիւնն պահպանելու համար միակ և ամենաշըզքը միջայն է կրօնական զգացումն, Ազգայնութիւնքն այն շափակ միայն տեւականութիւն ունին, որ շափակ որ կրօնական զգացումն ունին : Երբ կրօնական զգացումն կը սպառի և անտարբերութիւնն կը տիրէ, ամեն միութիւն, ամեն Ճշմարիտ յարաբերութիւն կը քակափի և ազգայնութիւնն կը քայքայի և կը կործանի : Եթէ կամ միք, որ հասարակաց յարաբերութիւնքն հիմնուած լինին ոչ թէ դիպուածի, այլ օրինաւոր հիմնան վերայ, եթէ կամիք, որ սգեւորուած լինին ոչ թէ կրից գողդով շարժմամբ կամ պարագայից բռնի մշմամբ, այլ իրբեւ առողջ մարմին՝ առողջ եւ մաքուր տրեամբ, այս ազդեցութիւնն, այս բարիքն միայն կրօնքէն կարող էք սպասել Ժողովաւրդն կամ ընկերականութիւնն առանց կրօնի անհոգի մարմին է : Առմեն օրէնսդիրք զգացած են այս բանն, ամենքն նկատած են, որ սուրբ բաներըն յարգեելը կետնք է, իսկ ամբարձութիւնն մահ է քաղաքական կարգոց և հաստատութեանց Ամենէքեան զգացած են, որ քաղաք հիմնել առանց

կրօնին կը նշանակէ ձեռնարկել չինութեան իվելոյ օդոց ։ Թակ ներու ի ասել որ ընկերութեան վերին կարգերու մէջ հասարակութին առաջինութիւնին իը սահմանին իրենց հրեա թոփ, իրենց գործունէութեամբ, իրենց խառացուած փառքով, բայց այսպէս չէ ընկերութեան մեան ստորին կար բաց համար ։ Ճողովրդեան բազմամասութեան ընկերութան ճշմարիտ ոգին՝ կը քրօնական ոգին է ։ Աստուած միայն կարու է օգնել խեղճ ժողովրդին՝ զինքն քաղաքացի զգալու ։ Այն բազմութիւնին, որք կը ճանաչեն զԱստուած, բայց բնաւ չեն հասկնար մեր քաղաքական գրութեանց և նաև բարցականի վերացականութիւններն, այն բաղման թիւնքն է իմասվին միացնել ։ Առանց Աստուածոյ ներտ ոչ պարտք կը ճանաչեն, ոչ որ պատաւորութիւնք ։ Երբ կրօնական հաւատոն խոյս կը տայ, իրեն հետ կը տանի քարոյական հաւատոն եւ նրգումներն այլ եւ օրինակ չեն աղքաք ։ գործքերն միայն իրենց յաջողութենէն կը դատուին և ոչ էական բարութենէն, աջասութիւնն այնուհետամաս ոչ ոչ ոչ այլ ինչ է, եթէ ոչ անձնիւր կամաց հետեւողութիւն, եթէ ոչ կանոնաւորեալ անվտանհութիւն և եռականութեան կամանձնասիրութեան սրբագործութիւն ։ Հասարակաց աղջտներն առանց արժանաւորութեան են և առանց միաթարութեան ։ Միովրանիւ, երբ կրօնական համոզումներ չը կան, հասարակութիւնն կը ցամքի, կը չորանայ և կամաց կամաց կը փոշիանայ ։ Եւ յեղափախութիւնին, յորս հաւատացեալ ժողովաւորդներն երբեմն իը միան և կամրացնեն իրենց թռիչներն, բոլորավին մահանիթ կը լինին անհաւատ ժողովրդոց համար ։

Անտարբերն, վերաբերութեամբ առ մարդիկ, անտարբեր գրութեան մէջ է արդեօք ։ Զիզ կը թողում պատասխանել, եղբարք ։ Նորա զրութիւնն անտարբեր է արդեօք վերաբերութեամբ առ Աստուած ։ Այստի խօսելին և ասելին զինի, այս հարցում մի թերեւո շատ աւելսրդ կերեւի ։ Ի՞նչ պէս կարող ենք ենթադրել արդարեւ, թէ այն մարդկանց ընթացքն, որք ոչ ճշմարտութիւնն սիրած են և ոչ նորա պաշտպանքն, կարող է յաջ Աստուածոյ անտարբեր ընթացք համարուիլ ։ Այս դատն Աստուածոյ կը վերաբերի ։ այն դատին կամ ճշմարտութեան ծառայել կը նշանակէ Աստուածոյ ծառայել ։ ճշմարտութենէ զատուիլ կը նշանակէ Աստուածմէ զատուիլ, Աստուածմէ հեռանալ ։ Յիմարութիւն կը լինի կարծել, թէ որյն անտարբերութեան մօտ դարձեալ Աստուածոյ փառաց վերաբերեալ բան մնացած է ։ Ոչ ապաքէն Աստուած լրիւ բավանդակուած է այն ճշմարտութեան մէջ, զոր կ'արհամարհէն ։ Եւ քանի որ այս այսպէս է, եթէ կամենան յարդ և պատիւ մատուցանել Աստուածոյ, պարտք հասաւցանել, ոչ ապաքէն կը նշանակէ յետս ընդ կը բունին դառնալ և համոզումներ խոստովանիլ և ընդունիլ, մինչդեռ յայտարեցին որ անհնարին է որ և իցէ համոզումն ։ Այսպիսի մի ընթացք, կամ նորէն արտաքին և առ երեսս կը լինի, զոր անտարբերի կեղծաւոր յատկութեանն վերաբերենք, կամ կը լինի ներքին և հաստատուն, որով կը մացուի թէ անտարբերն կը փափէ և կը թողու իւր բնաւորութիւնն ։ Կը նշանակէ թէ՝ անտարբերն կանանաւորութեան մէջ կը մանէ և եթէ զգոյ որ հարկ է պարագ հասուցանել Աստուածոյ, անշտուշտ կը զգոյ, որ առաջին

և ամէնադլութոր պարագն է հետեւիլ
և խնդրել զԱստուած Ճանաչելու : Ու-
նայն է կարծել թէ Ճշմարտութիւն և
Աստուած բաժան են իրարմէ , ունայն
է կարծել թէ առ Աստուած և առ
Ճշմարտութիւն ունեցած պարտաւո-
րութիւններն իրարմէ տարբեր են :
Անտարբերութիւն առ Ճշմարտու-
թիւնն Յանտարբերութիւն է առ Աս-
տուած իսկ . վասն զի մի կողմէն կու-
րանայ Ճանաչել զԱստուած , միւս կող-
մին կը յօժարի սիրել , զոր Աստուած
կը սիրէ , պաշտպանել , զոր Աստուած
կը պաշտպանէ , ընտրել , զոր Աստ-
ուած նախապատիւ կը համարի :

Սլացէք մոռք գատաւտանի աթոռացն
առջեւ : Կայեցէք , զննեցէք , Աւետա-
րանի լուսով , վերջին առուր տեսաբա-
նըն ի՞նչ կը տեսնէք : - Գերադայն գա-
տաւորի աջ կողմն՝ իւր բարեկամներն ,
իսկ ՚ի ձախուկողմն՝ իւր թշնամիլն :
Ուր են անտարբերներն . Միջին կամրդ
մի կը կողմէն նոքա արգեօք . Ո՛չ , վա-
սըն զի միջին կարգ չերեւիր : Անհետա-
ցած են արգեօք Աստուածոյ տիեզեր-
քէն , իրբեւ թէ տեզի չէ գտնուած
իրենց համար : Ո՛չ . անհաւատալի է
այս : Պէտք է ուրեմն որոնել անտար-
բերներն կամ Աստուածոյ բարեկամոց՝
կամ թշնամեաց մէջ : Բարեկամոց մէջ
արգեօք , - Բայց ո՛չ ապարէն ասած է
Աստուած թէ նոքա միայն պիտի մըտ-
նէն երկնից արբայութիւնն , որոնք իւր
կոմքն կատարած են երկրիս վերայ .
իսկ անտարբերներն ոչ միայն չեն կա-
տարած Աստուածոյ կամքն , այլ և ոչ
գոյզն ինչ աշխատած են զԱստուած Ճա-
նաչել : Աստուած ասած է՝ պէտք է
վերատին ճնանիկ՝ արբայութիւնն մըտ-
նելու հ ոմոր . իսկ անտարբերներն ի-
րենց բոլոր կեանքն անցուցած են հին
մարդոց անմաքուր խանձարուրին մէջ
Նոքայօժ որութեամբ և կամովին մը-

նացած են ոյն խանձարութիւն մէջ և
գոնէ փափաքալ կամ ըզձիւ անգամ
նոր մարդ եղած չ'են : Նոքա զոնէ
Ճշմարտութեան սիրով կամ յանկու-
թեամբ Ճշմարտութեան պատկանած
չ'են : Եւ ոչ թէ միայն խորտակած չ'են
մալրութեան և մեզաց ամնթալի ջղ-
թայն , այլ զգացած անգամ չ'են զայն :
Աստուած նախանձոտ Աստուած է .
չեղոքութիւնն իսկ իրեն թշնամանք կը
համարի Աստուած , վասն զի Աստուած
մեր բոլոր սիրան կուզէ . նա թերի բան
կարող չ'է ուզել : Աստուած թշնամա-
նած կը համարի զինքն ոչ միայն ոյն
անզօր և ծաղքէլի ատելութեանն , ու
րով զինքն կ'ատեն , այլ և այն սէրէն ,
զոր իրեն կը զանան : Եւ սակայն ան-
տարբերներն ամեննեւին սիրած չ'են
զԱստուած , այլ սիրած են ինչ որ նա
կ'ատէ . Նոքա պատուած չ'են զԱստ-
ուած և ոչ իրենց ատելութեամբ , այլ
միայն արժանի գատած են իրենց ար-
համարհանաց , այսինքն տաելու ան-
գամ արժանի համարած չ'են :

Վասն զի եզրարք , ատելութիւնն
որչափ որ սոսկալի է , գարձեալ ան-
տարբերութենէն լաւ է : Ատելն գո-
ծէ մի խոստովանութիւն է , որ նոքա
Աւետարանաւ Ճանաչած են այն ճըշ-
մարտութիւններն , որք կը գատապարտեն
և կը վիրաւորեն : Այս մի օտարութիւն ,
բայց վաւերական եղանակ է խաղա-
ղութեան պատգամի ընդօւնելութիւնն
ծանուցանելու համար : Կը նշանակէ
որ պատգամն բարողուած է , աւետիքն
հետուած է : Այս մի սկիզբն է իմացա-
կանութեան , որուն կարող է հետեւիլ
աւելի կատարեալ իմացականութիւնն .
Ատելութիւնն շատ անգամ սիրոց յա-
ռաջաբանն եղած է , երբ հոգին ամե-
նայն քաջութեամբ համբերած է հան-
գիսական գգնաժամին : Իսկ անտար-
բերութիւնն , որ նշանէ մարդոց և Աս-

տուծոյ մէջ եղած ամենամեծ հեռաւ և սրութեան, անտարբերութիւնն վեր լին զարհուրելի թշնամանքն է առ Ասուածած: Մի սպաւինիք ուրեմն ձեր անտարբերութեանն, ով անտարբեր ներ, եւ մի ասէք թէ ձեր չեղոքութիւնն զձեղ կը պաշտպանէ: Իմացէք որ այդ երկշատ և թուլամորթ պատերազմն կը կորուսանէ զձեղ: Ելքը այդ անանուն դիրքէն, այդ անորիշ վիճակէն: Ելքը, ինչ որ էք իսկապէս: Անցէք այն դասն, ուր պիտի դասուիք առաջի Աստուծոյ: Եւ եթէ կարող չըք բարեկամ լինիլ, գէթ թշնամի եղէք:

Այս փափոքն ունին ամենքն, որմիք զձեղ կը սիրեն և ձեր վերայ կը գթան: Մի կարծէք բնաւ թէ հա ձայք կը զգան ձեր անտարբերութենէն. մի կարծէք բնաւ թէ բարեկամութիւն կը համարին ձեր անտարբերութիւնն, քաւ լիցի. նոքա այն ժամանակ աւելի պիտի զգան թէ մօտեցած են ձեզ երբ դուք աւելի հեռացած կարծէք զձեղ, Նոքա պիտի յուսան, որ ձեր մարմնոյ մէջ ցցուած նետն, զոր թեւ էն վիրաւօրուած թռչունի նման, պիտի կրէք այնուհետեւ, ուր որ երթաք, այն նետն պիտի սախովէ զձեղ ձեր հարաւութեան բարձրութենէն

իջանիլ և խոնարհիլ նորու առջեւ, որ այն նետն ցցած է ձեր մօրմնոյն մէջ և որ միայն կարող է զայն հանել Մինչ ՚ի թշնամութիւն եւ յատելաւթիւն բարձրացած անտարբերն՝ ովլ ևս կարող չէ վերատին անտարբերութեան մէջ ընկնիլ: Մի քայլ միոյն կոյ նորա համար, այն է սիրել: Բազմացէք ուրեմն անտարբերներու մէջ, ովլ թշնամիք ճշմարտութեան, այսինքն ովլ ճշմարտութենէ հարուածեալ սրաեր, ովլ թշուառութենէ և մեղքէ յաղթեալ սրտեր, ովլ բեկեալ սրտեր, որոց մէջ երկնային հոգւս գործն սկսուած է և պիտի շարունակուի թերեւս: ովլ վերաւոր սրտեր, գուք որ յարուցիք ընդուդէմ Աստուծոյ այն խորհրդաւոր պառերազմն, ուր յաղթութեան դամնին պարտելցն Ճակտի համար պահուած է: Եւ իցէ թէ ձեր պարտութեամբ անտարբերութեն դասակարգերն լուսաւորելէն վինի՞ կարողանայիք ձեր զգմամբ ևւ դարձիւ եւս բազմացնել զդաս բարեկամայն Աստուծոյ, Յիշ սուսի Քրիստոսի, ճշմարտութեան: Երանի աւուրն և ժաման, յորում անտարբերութիւնն տեղի կը տայ և կը տիրէ ժողովրդեան մէջ քայլ եւ ծարաւ ճշմարտութեանն Աստուծոյ: